

## ԲԱՆՈՒՈՐՆԵՐԸ

*Նուէր հայ աշխատաւորներուն*

Աշխատանիքն քրտնաքոր քանուորները , նո՞ր անցան .  
Վայրկեան մամբողջ սուզուեցայ անոնց մըռայլ ցաւին մէջ ,  
Եւ բզզացի բըրտօրէն մորքիս վըրայ , մըսիս մէջ  
Անոնց հոգւոյն պըլլրւած սեւ ամօրն որ միայն ես  
Գիտեմ , ապրած ըլլալով անոնց նըման , անոնց պէս :

Ամէն իրկուն նոյն պահում անոնք կ'անցնին նոյն նամքէն ,  
Փոշեքաքախ աչուըներ , այրած դէմֆեր արեւէն .  
Ումանց սիրտը ահով լի , ումանք ալ լուռ , մըռածուն ,  
Գոմք դարձող նախրի պէս կ'առաջանան դէպի սուն :

Արեւծագէն մինչեւ ցայզ անոնք անդուլ կ'աշխատին  
Մինչեւ որ խոնջ թէւերնին անշարժ իյնայ մուրքին մէջ . . .  
Եւ այս յաման յոզմուքեան ի՞նչ կը ստանան փոխարէն ,  
Աւելի ժի՞չ քան ինչ որ հարուստ մարդիկ զեղլսօրէն  
Իրենց սեմին յօրանցող շունին առջեւ կը նետեն ,  
Եւ նախատինք մոր կ'անի անոնց անօր ըլլալէն :

Այսպէս անոնք օրէ օր , աշխատանիքի տաժանիքն  
Եւ կուտակուող զայրոյրի կըսկըծանիքն դոզահար՝  
Կ'անասնանան . եւ ի տես իրենց եսին քայլայման ,  
Կեանիքի տօնէն վըտարուած , ա՛լ յաւիտեան կը լրուն :

Եղերաքա՛ղդ քանուորներ , արիւնամած ձեր սրտին  
Մէջ զալարուող ցաւին հետ կը նոյնանայ իմ հոգին .  
Ու ձեզի հետ , ամէն օր ձեզի նըման կուլամ ես .  
Աշխատանիքի լուծին տակ նոյն ցաւը մեզ մըկըրտեց .  
Կըզգամ հոգւոյս խորերէն ձեզ երկարող նահանչներ  
Որոնց ջահումը ապյժառ , արիւուն պէս զինջ զարնան ,  
Ո՛վ եղբայրներ վշտակոծ , տառապահի՛ւծ ու դաժան ,  
Երբ դուք կուլամ մուրքին մէջ , կը փողփողէ ձեր վըրան :